



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.


պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

Литературный



8

1905

ئەرەن ۋەئەنەن ۋەئەنەن

لۇسەلۇرىنى

ئەمەنلىكى

قۇشىپىلىرىنى

ئەمەنلىكى

ئەمەنلىكى

بۆرەنەن

ئەمەنلىكى

پەۋەنەن

ئەمەنلىكى

معارف ناظرات جىلەستان ۱۶ نومۇسى و ۸ مارت سە ۳۲۱
تارىخلى رەختىامىسىلە طبع اوڭىزىدە

كۈلىتەنەنلىكى
ئەمەنلىكى
ئەمەنلىكى
ئەمەنلىكى

1906

1005-1

1199-8

1199-8
1199-23
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԵԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹԵԱՆ

ԸՆՏԵԼԱՐԱՆ

ՀԱՅ ԼԵԶՈՒԻ

ՊՈՏԿԵՐԱԶԱՐԴ

ԱՌԱՋԻՆ ԳԻՐՔ

Այբբենարանին անմիջապէս ետք

ՅՈՒՆԵՑ

ՍՄԲԱՏ ԴԱՏԹԵՍՆ

ՀԱՅԳԵՐՈՐԴ ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ

Աջդ. ԿԵԴՐ. ՎԱՐՁ. ՈՒՍՈՒՄ. ԽՈՐՀՈՒՄԻՔՆ ՎԱՀԵՐԱՑՈՒԱԾ

մարգ նուար 16 նոսրով և 8 մարտ սե 321
Տարբակի բաշխութեան համար պահանջման համար պահանջման համար

ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈՂԻՍ
ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ Վ. ՄԻՆԱՍ.ՍԵՍՆ
Սուլթան Համան, Թիւ 14

1905

1199-8
1199-23


2.9 MAR 2013

«Ը Ն Տ Ե Լ Ա Ր Ա Ն » Ը
Շարունակութիւնն է
«ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ ԱՅԲԵՆԱՐԱՆ» ի

Որ հրատարակուած է
ԴԱԼԻԹԵԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹԵԱՆ ԿՈՂՄԻ



61994.67



Խաչ, օգնե՛ ինձի

| | | | |
|---------------------|------|------|------|
| Լզր- ^(*) | Անգղ | Արկղ | Գառն |
| Համր | Մանր | Տասն | Վագր |
| Տագր | Փոքր | Խաշն | Մախր |
| Մեղր | Լիտր | Տետր | Ծաղր |

| | | |
|-------|-------|-------|
| Թանտր | Բարձր | Թանձր |
| Կուպր | Քաղցր | Կարծր |

Թաճ. — Կարդա՛ Ազդըր, Համր, Եւայլն :

Կարդա՛ թըլ - բակ , Գրց - պան :

Բլրակ
Գրպան
Հնձան
Սնդիկ

Բժժանք
Զմրուխտ
Խշտիք
Կղպաք

Գնտակ
Թրժուր
Խնձոր
Ժժմակ

Ճպուռ
Մրրիկ
Բլթակ
Տնտես

Մկրատ
Նշխար
Զրհան
Ցնցուղ

Մտրակ
Նշտրակ
Ամբակ
Փշրանք

Զբօսանք^(*)
Սկունդ
Սպիտակ
Զկեռ

Սպաս
Սպունգ
Սպանդ
Ստամոքս

Սկիզբ
Սեփիւռ
Ստահակ
Սպաս

Բիւր
Դիւր
Հիւսն
Աիւն
Նիւթ
Ալիւր
Բիւրեղ
Եղջիւր
Զեփիւռ
Հերիւն
Մրջիւն

Իւր
Իւղ

Գիւղ
Խիւս
Հիւր
Ճիւղ
Շիւղ
Աղբիւր
Բոմբիւն
Զամբիւղ
Ընձիւղ
Հիւսիս
Անկիւն

ԻՒ = ԵԻՒ

Թիւր
Հիւս
Զիւթ
Նիւս
Ջիւն
Աղբիւն
Բոմբիւն
Երկիւղ
Կնիւն
Միւռոն
Դիւրին



(*) Ման . — Կարդա՛ Լզրօսանք , բսկունդ , եւայլն :

Ահ, եհ, իհ

| | |
|--------|---------|
| Աւար | Աւագ |
| Աւան | Աւեր |
| Գաւառ | Գաւիթ |
| Գաւիթ | Գաւակ |
| Կաւիճ | Հիւանդ |
| Զաւար | Նաւազ |
| Շաւիղ | Տաւիղ |
| Աւազան | Գաւազան |

| | |
|--------|-------|
| Բաւ | Գրաւ |
| Դեւ | Զեւ |
| Զրաւ | Թաւ |
| Թեւ | Կռիւ |
| Անձրեւ | Արեւ |
| Բնաւ | Նաւ |
| Պառաւ | Պատիւ |
| Ստեւ | Բնաւ |
| Արմաւ | Տերեւ |
| Կաքաւ | Կեղեւ |
| Հալաւ | Հաշիւ |
| Հարաւ | Կտաւ |
| Լաւ | Խրաւ |

ՈՒ = Վ (Զայնաւորէ առաջ)

| | |
|-----------|-----------|
| Աստուած | Թշուառ |
| Ստուար | Նուագ |
| Առուակ | Դիպուած |
| Լուացք | Կալուած |
| Պատուաստ | Հիւսուածք |
| Պատուել | Հաշուել |
| Ստուեր | Արուեստ |
| Նուէր | Աղուէս |
| Պատուէր | Փուէ |
| Պուէտ | Շուէտ |
| Մատուըներ | Զեռուըներ |
| Ոտուըներ | Սուին |
| Ընքուի | Աչուըներ |
| Պատուիրան | Նուիրել |
| Զինուոր | Աղուոր |
| Հովութիւն | Առուոյտ |



Յ' (Բառին սկիզբը) = չ

| | | | |
|----------|----------|---------|------|
| Յաղթ | Յանդ | Յարդ | Յարկ |
| Յովտ | Յորդ | Յօդ | Յօնք |
| Յա տուկ | Յա կինը | Յա ձախ | |
| Յա մառ | Յանցանք | Յա ջող | |
| Յա ռաջ | Յաս միկ | Յա տակ | |
| Յարդանոց | Յար մար | Յստակ | |
| Յաւանակ | Յիշա տակ | Յենարան | |

Յ' (Բառին մէջտեղը) = ի

| | | | |
|-------|--------|--------|------|
| Այդ | Այլ | Այծ | Այս |
| Այդ | Այն | Այլ' | Բայց |
| Խայծ | Կայծ | Կայմ | Գայլ |
| Գայու | Զայն | Պայտ | Փայտ |
| Հայր | Մայր | Եղբայր | |
| Այգի | Կայծակ | Փայլակ | |

Յ' (Բառին ծայրը) = ի

| | | | |
|-----|--------|--------|-----|
| Ա՛յ | Հայ | Վայ | Ճայ |
| Բայ | Դերբայ | Մակրայ | Խոյ |

Յ' (Բառին ծայրը) = անձայն


| | | |
|-----------------|---------|-----------|
| Կուգայ | Կուլայ | Կուտայ |
| Կը յուսայ | Կ'երթայ | Կը կարդայ |
| Ապագայ | Սատանայ | Ծառայ |
| Քրիստոնեայլնծայ | | Կրիսյ |
| Հրեայ | Ծառայ | Յուդայ |
| Մեղայ | Երախայ | Քահանայ |
| Պապկայ | Շուկայ | Մանանայ |

ՈՅ' (Բառին մէջտեղը) = ՈՒԻ

| | | | | |
|--------|---------|---------|------|------|
| Ոյժ | Բոյն | Բոյս | Գոյն | Լոյս |
| Խոյս | Կոյս | Կոյր | Ցոյս | Ցոյն |
| Հոյն | Ցոյց | Խոյր | Մոյդ | Քոյր |
| Նշոյլ | Ողջոյն | Հանգոյց | | |
| Թակոյկ | Մակոյկ | Հասոյթ | | |
| Անգոյն | Համբոյր | Տժգոյն | | |
| Անբոյն | Վատոյժ | Հաճոյք | | |

ՈՅ' (Բառին ծայրը) = օ

| | | |
|--------|---------|-----------|
| Հաճոյ | Բրածոյ | Անհաճոյ |
| Տպածոյ | Կոփածոյ | Հաւաքածոյ |



ՈՒՏԵԼԻՔ ՈՒ ԽՄԵԼԻՔ

| | | |
|--------|-------|-----------|
| Հաց | Գինի | Խորտիկ |
| Զուր | Միս | Հրուշակ |
| Պանիր | Թան | Քաքար |
| Հաւկիթ | Շաքար | Մեղր |
| Մածուն | Իւղ | Կարկանդակ |
| Կաթ | Սեր | Զուազեղ |
| Սուրճ | Ապուր | Օչարակ |

Ճարց. Ի՞նչ է հացը . — **Պատ.** Հացը ուտելիք է :

Ճարց. Ի՞նչ է կարը . — **Պատ.** Կարը խմելիք է :

Ճ. Ի՞նչ գիրեռով կը կապուի օտարակ բառը , բանի՞ վանկ է :

(Յանախակի կրկնել այս վարձութիւնները , բարձրաձայն , բոլոր բառերուն համար) :

ՄԵՆՔ Կ'ՈՒԹԵՆՔ ՀԱՋ , ՊԱՆԻՐ , ՀԱՎԿԻԹ ԵԼ ՈՒՐԻՇ ԲԱՆԵՐ :

ԶՈՒՐԸ ԿԸ ԽՄԵՆՔ ՇԱՔԱՐԸ Կ'ՈՒԹԵՆՔ :

ՊՂՄԻԿ ՄՊԱՔ ԿԱԹ Կ'ՈՒԹԵՆ :

ԿԵՐԱԿՈՒՐԻ ԱՏԵՆ ՄԱՐԴԻԿ ԳԻՆԻ ԿԸ ԽՄԵՆ՝ ՈՒԺՈՎԱԼՈՒ ՀԱՄԱՐ :

ՄԻՍՆ ՈՒ ԻՒՂՐ ՉԱՄ ՄՆՆԴԱՐԱՐ ԵՆ :

ՕՉԱՐԱԿՆ ՈՒ ԽԱՀՈՒԵՆ ԽՄԵԼԻՔ ԵՆ :

ՇԱՔԱՐՈՎ , ԱԼԻՒՐՈՎ ԵԼ ԻՒՂՈՎ ԿԸ ՄԻՆԵՆ ՀՐՈՒՇԱԿ :

ՄԵՂՐՈՎ ԿԱՄ ՇԱՔԱՐՈՎ ԿԸ ՄԻՆԵՆ ՕՉԱՐԱԿ :

Հ Ա . Յ

Երբ անօթի եմ, հացը շաքարի պէս
կ'ուտեմ։ Մայրս ինծի կուտայ նաեւ
պանիր եւ ուրիշ բաներ՝ հացին հետ
ուտելու համար։

Հացը ի՞նչպէս կը շինեն, գիտէ՞ք։
Արտերէն ցորենը կը բերեն, ջա-
ղացքին մէջ կ'աղան՝ ալիւր կը շինեն։
Զուրով կը շաղեն ալիւրը տաշտին մէջ,
եւ խմոր կը շինեն՝ թրելով։ Առանց
ազի հացը կը կոչուի բաղարջ։

Խմորը կը կորտեն եւ քիչ մը կ'լս-
պասեն որ խացը հասնի։

Ետքը խմորը փուռը կը դնեն, հոն՝
տաք փուռի մէջ՝ հացը կը կարմրի,
կ'եփի։

Աղէկ չեփած հացը վնասակար է։

Հարցումներ. — Ի՞նչ է հացը : Հացին նետ ի՞նչ կուտէք :
Ո՞վ կը տինէ հացը : Ի՞նչպէս կը տինէ (պատմցէք) : Ի՞նչ է աւըր :
Ի՞նչ է ցուենը : Ալիւրը ո՞վ կ'աղայ : Ի՞նչ է բաղարջը : Խմեռվ
ուրիշ ի՞նչ ուտելիիներ կը տինուի : Ի՞նչ բաել է խաւ։

Պ Տ Ո Ւ Ղ Ն Ե Ր Ո Ւ Մ Ի Ր Գ Ե Ր

| | | |
|--------|----------|--------|
| Տանձ | Սեխ | Կեռաս |
| Խնձոր | Զմերուկ | Դեղձ |
| Թութ | Շագանակ | Արմաւ |
| Նարինջ | Կաղին | Թուղ |
| Ընկոյզ | Նուշ | Սալոր |
| Չամիչ | Սերկեւիլ | Ծիրան |
| Խաղող | Բալ | Ցունապ |

Հ. Ի՞նչ պտուղներ կը հանջնաւ : (Առակերպ բերանացի պի-
տի պատասխաններ, առանց գիրքին վրայ նայելու) :

Պտուղները կը հասնին ամառը։
Զհասունցած պտուղները վնասա-
կար են։

Խաղողը ամէն պտուղներէն աւելի
օգտակար է, խաղողէն կը շինուի գի-
նի, ոռւփ, չամիչ, եւայլն։

Խաղողը ծառի վրայ չի բուժնիր։
Ամէնէն առաջ կը հասնին կեռասն
ու բալը։

Պտուղներէն մէկ քանին չորցնելով
կը պահենի՝ ձմեռը ուտելու համար։

Պտուղներով կը շինենք նաեւ բան-
գակներ։

Տանձը, խնձորը, նարինջը, սերկե-
լիլը բոլորչի են։

Սովորաբար օրը երեք անգամ ճաշ
կ'ընենք . նախաձաշ , ցորեկուան ճաշ
եւ ընթրիք :

Երբ սեղանը պատրաստ է , ամէնքս
ալ կը նստինք մեր տեղը :

Առջեւնիս կայ պնակ , դգալ , դա-
նակ , անձեռոց , հաց , բաժակ :

Ճաշէն առաջ ու վերջը երեսս խաչ
կը հանեմ ու հայր մեր կ'ըսեմ :

Ապուրը կ'ուտեմ դգալով , իսկ միսը
կը կտրեմ դանակով եւ կ'ուտեմ պա-
տառաքաղով :

Երբ լաւ աշխատիմ ու դասս սոր-
ված ըլլամ , կերակուրը ախորժակով
կ'ուտեմ :

Ճաշէն վերջը կը լուացուիմ ու ան-
ձեռոցով կը սրբուիմ :

Հարցումներ . — Օր քանի՞ անգամ կը նաևէք : Ի՞նչ կը կոչ-
ուի այն սենեակն ուր կը նաևէք : Որ՞նք են սեղանի սպասները :
Ի՞նչ բնել է խաչ հանել , ախորժակ , անձեռոց : Ինչո՞ւ համար որու-
եալ ժամանակներ նաևելը լաւ է : Կրնա՞ք բնել թէ ի՞նչ կ'ըլլայ
կերակուրին պատառը բերան դրուելէ վերջը :

| | | |
|-------|--------|-------|
| Մաղ | Բերան | Կոնակ |
| Գլուխ | Ակոայ | Թեւ |
| Ճակատ | Լեզու | Զեռք |
| Աչք | Շուրթ | Մատ |
| Երես | Ծնոտ | Փոր |
| Ականջ | Վիզ | Ծունկ |
| Քիթ | Կուրծք | Ոտք |

Հ. — Ի՞նչ կ'ընենք աչքով . ֆիրով , բերանով . . . եւայլն :

Հ. — Որ՞նք են մարմիններն մասերը , ցոյց տուիք :

Մարդուս մարմինն ունի գլուխ , բուն
կամ իրան , թեւեր , սրունք :

Գլխուն վրայ կայ՝ մազ , ճակատ , աչք ,
երես , քիթ , բերան , ականջ , ծնոտ կամ
կզակ :

Զեռք , աչք բերան , ականջ , քիթ՝ կը
կոչուին հինգ զգայարանիք :

Իրանին վրայ են՝ ուսեր , կուրծք , փոր ,
կոնակ , մէջք , ողնաշար :

Արունքին մասերն են՝ զիստ , ծունկ ,
աղդր , ոտք :

Հինգ մատերը կը կոչուին՝ բութա-
մատ , ցուցամատ , միջնամատ , մատնե-
մատ , ճկոյթ :

ԴՊՐՈՑԼ

Պզտիկ տղաք ամէն օր դպրոց կ'եր-
թան՝ կրթուելու համար:

Կարգավ գրել, հաշուել կը սորվին
Հոն:

Եթէ դպրոց չերթան, դաս չառնեն,
բան չսորվին, ի՞նչ կ'ըլլայ անոնց վիճա-
կը երբ մեծնան: — Խեղճ ու անպէտ
կ'ըլլան, ուրիշներուն կարօտ կը մնան:

Աւրեմն դպրոցէն ետ չմնանք, խելօք
եւ ուշադիր ըլլանք:

Սիրենք ու յարգենք մեր վարժա-
պետն ու դաստիարակը:

Անո՞նք կուտան մեզի՝ բարի խրատ-
ներ ու օգտակար դասեր, մեզ կը կրը-
թեն ու կը սիրեն իրենց զաւկին պէտ:

Հարցումներ: — Պատիկ եղան ո՞ւր կ'երան: — Խնչո՞ւ կ'եր-
ան: — Հօն ի՞նչ կը սորվին: — Ի՞նչ կ'ըլլայ դպրոց չզացողը: —
Մեզի ի՞նչ կ'ընեն վարժապետները:

ՄԱՐԴԵՐ

| | | |
|---------------------|-------------------------------|---------|
| Հայր | Մօրաքոյր | Քեռայր |
| Մայր | Պապ | Փեսայ |
| Քոյր | Մամ | Հարս |
| Եղբայր | Կնքահայր | Մանչ |
| Հօրեղբայր | Կնքամայր | Աղջիկ |
| Մօրեղբայր | Զաւակ | Խնամի |
| Հօրաքոյր | Ծնողք | Ամուսին |
| Հ. — Դուն ի նշ | ազգականներ ունիս: Զեր լնանիին | |
| մէջ բանի՞ նոգի կայ: | | |

Հայր, մայր ու զաւակներ՝ մէկը ընտա-
նիք կը կազմեն:

Հօրաքոյրը, քեռայրը, քեռիկինը աղ-
գականներ են:

Տղաք շատ կը սիրեն իրենց ծնողքը
Ես ունիմ պապ մը որ շատ ծեր է.
անիկա մեզ կ'օրհնէ:

Հօրեղբայրս ունի երկու աղջիկ ու
մէկ մանչ զաւակ:

Ընտանիք մը կ'ունենայ նաեւ փեսա-
ներ, հարսեր, խնամիներ, կնքահայր ու
կնքամայր:

Հսէ՛, աեսնեմ, տղա՛ս, դուն ի՞նչ աղ-
գականներ ունիս:

Գիտե՞ն անոնց անունները:

ՀԱԳՈՒՍՑՆԵՐ

| | | |
|----------|-------------|-----------|
| Գլխարկի | Պարեգօտ | Շրջադրեստ |
| Գտակ | Մուձակ | Գօսի |
| Վերաբկու | Կօչիկ | Ներքնոց |
| Բաճկոն | Տրեխ | Մուշտակ |
| Տափատ | Գուլպայ | Վարապանակ |
| Շապիկ | Քօղ | Հողաթափ |
| Վարտիք | Անդրավարտիք | Գիշերնոց |

Հ. — Ի՞նչ հազուսներ կը հազնիս դուն : Քանի տեսակ ունենաներ զիտես : Ի՞նչ է մուտակը:

Այր մարդերը իւենց գլուխը կը ծածկեն գլխարկով, գտակով կամ ֆեսով, եւ կը հագնին վերաբկու, բաճկոն ու տափատ :

Կիները կը հագնին պարեգօտ ու շրջազգեստ :

Գոտին մէջքը կը փաթթեն :
Զմեռը մուշտակ կը հագնին չմլսելու համար :

Վարտիքն ու շապիկը ներքին ըգգեստներ են :

Այլեւայլ ոտնամաններ կան, տրեխ, մուձակ, կօչիկ, մոյկ, կիսակօչիկ, հողաթափ, սանդալ (նալբն) :

Տղաք պէտք է բարի ըլլան ու քաղաքավար. պէտք է խելօք ու հնաղանդ վարուին:

Պէտք է յարգեն, պատուեն ու սիրեն իրենց ծնողքը, իրենց եղբայրները, քոյրերն ու աղքականները:

Ծնողը կը խնամեն ու կը պահպանեն իրենց զաւակները, հագուստ եւ ուտելիք կուտան անոնց Երբ տղաք հիւանդ են, ծնողը կը հսկեն անոնց վրայ. կը դարմանեն ու հոգ կը տանին անոնց աղէկութեան համար, գիշեր ցորեկ կ'աշխատին որպէս զի մեծցը նեն ու կրթեն: Տղաք շատ խեղձ կ'ըլլան եթէ ծնողքի խնամքէ զուրկ մնան:

Հարցումներ. — Ի՞նչպէս պէտք է ըլլան տղաք — Ի՞նչընեւ են իրենց ծնողին: — Մեր նայրն ու մայրը մեզի նամակ ի՞նչ կ'ընեն: — Ո՞չ կը նոզայ մեզ՝ եր նիւանդ ըլլան: — Ո՞ր տղաք խեղն կ'ըլլան :

ԹԱՂՈՒՄ. ԹՐ

Հ. — Ի՞նչ է կարկանդակը, ջուրը, բնկոյզը, սալորը, ոսեր, ուսրօնութեղբայրը, կնքահայրը, Շապիկը, վերարկուն, Շնաղողը, ձեռքը, գլուխը, գիմին, տափարը, մամբ, տափարը, Եղբօրորդին, պանիքը, կըրութիւնը, եւայլն:

Պ. — Կարկանդակը ուտելիք է, Զուրը խմելիք է, եւայլն:

ՄԱՆՈՒԿՆԵՐՈՒԽ ԱՂՕԹՔԸ

Ո՞վ մեծդ Աստուած,
Որ մեզ տըւած
Ես՝ բարի հայր
Ու գլժոտ մայր,
Մաքրէ մեր սիրտն
Ու մեր հոգին.
Տուր մեզ շնորհ.ք,
Զըլլա՞նք անհոգ,
Ընե՞նք աղօմք,
Կենա՞նք խելօք,
Պարկեշտ ու հեզ,
Եւ սիրե՞նք Քեզ:

ԽԱՂԱԼԻԿՆԵՐ (*). ՈՒ ԽԱՂԵՐ

| | |
|----------------|--------------|
| Վէգ | Պահուըտուկ |
| Փող | Աչքկապուկ |
| Հոլ կամ շոնջան | Վախնիվախ |
| Գնտակ | Գնտամուղ |
| Փամիփուշտ | Կաղնիկաղ |
| Պուպրիկ | Սիրուբիր |
| Սուլիչ | Ծափիկ |
| Թռուցիկ | Դար ու կոճատ |
| Սահնակ | Չուանախաղ |

Հ. — Ի՞նչ խաղալիկներ ունիս : Ի՞նչ է սիրուբիրը : Ի՞նչ է հասեւառիկը : Ուրիշ խաղներ ու խաղալիկներ ալ գիտե՞մ :

Թռուցիկը կապով կը թռցնեն օդին
մէջ։ Սուլիչը կը սուլեն։
Զմեռ ատեն սահնակով կը սահին
սառոյցին վրայ։
Փոքրիկ աղջիկներ կ'ունենան պուպ-
րիկ կամ պէպէք, անով կը խաղան՝
դասերնին լաւ մը ոերտելէ ետքը։
Եղբայրս ունի փող ու փայտէ ձի։
Վէգը սոկոր է, հոլը փայտ է։
Լաստիկ գնտակը թեթեւ է եւ շատ
բարձր կ'եղէ օդին մէջ։

[1] Գասատուն յիշեալ խաղալիկները պատրաս կ'ունենայ՝
ողոց ցոյց տալու համար :

Երբ դասերնիս աւարտի, զանգակ
կը զարնուի եւ մենք կարգով գուրս
կ'ելլենք, բակը իամ դպրոցին պար-
տէզը՝ զբօսանք լնելու համար։

Լաւ աշխատող տղաքը շատ եռան-
դով կը խաղանէ իսկ ծոյլերը, դաս
չգիտցողները, զբօսանքէ կը դրկուիննէ

Ես ընկերներուս հետ կաղնիկաղ կը
խաղամ, մշանակ կը դարձընեմ։ Ու-
նիմ նաեւ հոլ։

Հոլը խարազանով կը դառնայ։

Զբօսանքի ատեն շատ ուրախ ենք.
կը ցատքենք, կը վաղենք, երբեմն ալ
կ'երգենք։

Դպրոցի տղաքը գնտակ ալ կը խա-
ղան. մեծ տղաք մարմնամարզ կ'ընեն։

Հարցումներ. — Զանգակը ե՞ր կը ննջէ. — Ի՞նչո՞ւ պարտէզ
կ'ելլենք. — Ո՞ւ ողաք զբօսանքէ կը դրկուին. — Ի՞նչ խաղեր կը
խաղաք. — Ի՞նչ կ'ընէք զբօսանքի ատեն. — Ի՞նչ օգուտ ունի
մարմնամարզ։

| | | |
|----------|-----------|--------|
| Մատիտ | Քարտախտակ | Սրբիչ |
| Գրիչ | Կաւիճ | Կոթ |
| Թուղթ | Պայուսակ | Ծայր |
| Բանոն | Տետրակ | Մելան |
| Գիրք | Կաղամար | Բաղմոց |
| Գրասեղան | Գրատախտակ | Զանգակ |
| Աթոռ | Քարդրիչ | Կարկին |

Հ. — Ի՞նչ բանի պէտք ունիս դպրոցին մէջ։ Ուրիշ ինչե՞ր կան
հոն։ Կարկինը ի՞նչ բանի կը գործածուի։

Դպրոցին մէջ, աշտկերար շատ մը
բաներու պէտք ունի, ինչպէս՝ գիրք,
թուղթ, գրիչ, մելան, մատիտ, քա-
նոն, տետրակ։

Քարտախտակին վրայ գրելու հա-
մար քարգրիչ կը գործածեն։ Ուեւ
տախտակին վրայ գրելու համար ալ
պէտք է ձերմտկ կաւիճ։

Մելանը հեղուկ է, բայց քանոնը
պինդ մարմին է եւ կը շինուի փայտէ
կամ երկաթէ։

Դաստանուն զանգակը կը հնչեցնէ
ցորեկը՝ Ճաշի ատեն եւ իրիկունը ար-
ձակումի ժամուն։

(1) Տե՛ս նախորդ ծանօթութիւնը։

ՔԱՂԱՔԱՎԱՐՈՒԹԻՒՆ

Տղաք պէտք է քաղաքավար լլլան իւրենց խօսքով ու շարժումներով :

Ասով կը հասկցուի թէ լաւ կրթութիւն առած են :

Քաղաքավար տղան անմիջապէս պատասխան կուտայ երբ իրեն բան մը հարցնեն . ուրիշներն անհանգիստ չ'ըներ , և ամենուն հաճելի կ'ըլլայ :

Երբ դպրոցէն տուն դառնայ , հօրն ու մօրը ձեռքը կը պագնէ , ճամբան կամ տունը յարգելի անձ մը տեսնելուն պէս , կը բարեւէ կամ ձեռքը կը համբուրէ :

Քաղաքավար տղան շնորհակալութիւն կը յայտնէ , երբ մէկը իրեն բան մը տայ , իրմէ մեծերուն առջեւլու ու շնորհալի կը գտնուի և իր ընկերներուն հետ սիրով կը վարուի :

Հարցաւմներ . — Ի՞նչպէս պէտք է վարուին տղաք : — Ի՞նչ կ'ընէ խաղակալաւ տղան : — Իսկ անխաղակալաւ տղա՞ն :

ԵԿԵՂԵՑԻ ԱՆՕԹՆԵՐ

| Աւետարան | Գրակալ | Սաղաւարտ |
|----------|----------|----------|
| Խաչ | Աշտանակ | Վարագոյր |
| Զահ | Գանձանակ | Ծածկոց |
| Կանթեղ | Սկիհ | Պատկեր |
| Բուրգառ | Շուրջառ | Քշոց |

Հ . — Ուռ՞նի են եկեղեցին անօրներ . — Ի՞նչ բանի կը ծառայէ զանձանակը : — Ի՞նչ կ'ընեն խունկը : — Ի՞նչ պատօնեաներ կը տեսնես եկեղեցին մէջ :

Եկեղեցին սուրբ տեղ է . հոն կը հաւաքուինք աղօթելու համար :

Խորանին վրայ շարուած են խաչ , աւետարան , պատկեր , աշտանակներ :

Պատարագի ատեն՝ խորանին վարագոյրը կը քաշուի եւ կանթեղները , ջահերն ու մոմերը կը վառուին :

Դպիրները կ'երգեն՝ քշոցը շարժելով :

Քահանան՝ գլուխը սաղաւարտ գլրած և շուրջառ հագած է . Հաւատամէէն առաջ եւ պատարագէն ետքը կը կարգայ Ա . Աւետարանը :

Աւազանին մէջ կը մըրտուին նոր ծնած մանուկները :

Աստուած կը սիրէ պզտիկ տղաքը .
Ան բարի է . Ան տուած է մեզի հայր
ու մայր :

Աստուած ստեղծած է աշխարհս եւ
ամէն ինչ որ կայ :

Աստուած ամէն տեղ է , ամէն բան
կը լսէ , ամէն բան գիտէ :

Երբ երեսս խաչակիքեմ , այսպէս կ'ը-
սեմ . “Յանուն Հօր եւ Որդւոյ եւ
Հոգւոյն Սրբոյ , ամէն ” :

Միայն մէկ Աստուած կայ :

Ես կ'ուզեմ բարի ըլլալ որ Աստուած
սիրէ զիս :

Աստուած ըստւ . “Պատուէ՛ քու
հայրդ ու մայրդ ” :

Հարցումներ . — ի՞նչ տուած է մեզի Աստուած : — Աշխառն
ո՞վ է ստեղծեր : — Աստուած ու՞՞ է : — Ի՞նչ կ'ըսն երեսդ
խաչակիքելու ատեն . — Աստուած քա՞նի է : — Ի՞նչ կը պատ-
սիրէ Աստուած :



| | | |
|----------|---------|-----------|
| Սեղան | Անկողին | Դգալ |
| Ժամացոյց | Բարձ | Պատառաքաղ |
| Հայլի | Վերմակ | Սկաւառակ |
| Օրօրոց | Կոնք | Պնակ |
| Շիշ | Շռնիտ | Ափսէ |
| Սափոր | Գաւաթ | Գորգ |
| Լապտեր | Դանակ | Կապերտ |

Հ . — Առօ՞նի են տունի կարասիներ : Ի՞նչ բանի կը գործածուի
դգալը , պատառաքաղը , պնակը . ինկ օրօրոցը : Ի՞նչ բնել է ժա-
մացոյց :

Տունի մէջ կը գտնուի սեղան , ժա-
մացոյց , հայլի , գորգ , եւայլն :

Անկողին , բարձ , աթոռ , աշտանակ ,
լամբար , խալկին , տապակ՝ պիտանի
կահէր ու կարասիներ են :

Օթոցներու վրայ կը բազմինք հան-
գտանալու համար : Մեղանի վրայ կը
ճաշենք : Պնակը , պատառաքաղը , գա-
նակը , գդալը , անձեռոցը սեղանի
սպաններ կը կոչուին :

Օրօրոցին մէջ կը պառկին երախա-
ները :

Անկողինն ու բարձը բամպակով կամ
բուրդով կը շինուին :

Գեղացի մը գնաց իր դիմացի կա-
րոյին եւ խնդրեց որ էշը փոխ տայ՝
քաղաք երթալ գալու համար ։ կարօ,
որ չէր ուզեր էշը տալ, ըստաւ. “Ե-
րանի թէ քիչ մը առաջ գալիր, ու-
րիշ մէկուն տուի հեծնելու համար ։”
Խօսքը դեռ բերանն էր, երբ ախո-
սին մէջ էշը զռալ սկսաւ։
“Ինչո՞ւ սուտ կը խօսիս, եղբայր։
Էշդ ներսն է եղեր. ահա կը զռայ։”
— Ի՞նչ զարմանալի մարդ ես, պա-
տասխանեց կարօ, ինձի չես հաւա-
տար, իշո՞ւն կը հաւատաս։”



| | | |
|---------|----------|----------|
| Ունելի | Տաշտ | Կարաս |
| Տապակ | Դոյլ | Կասկարայ |
| Ակիչ | Շերեքի | Բաժակ |
| Եռոտանի | Կրակարան | Սրճաման |
| Սան | Ակութ | Սրճատուք |
| Քամոց | Պատեկ | Շամփուր |
| Դանակ | Սակուր | Խալկին |

Հ. — Ուր կը գտնուի ակուրը եւ ի՞նչ բանի կը ծառայէ։

Հ. — Ի՞նչ պէտք է ուրեն եփելու համար։

Հ. — Ուրիշ ի՞նչ կրնայ գտնուիլ խոհանոցի մէջ։

Խոհանոցի մէջ կը պատրաստուին
մեր կերակուրները. ակութին վրայ կը
գնեն տապակը կամ սոնը որուն մէջ
կը լեցնեն ջուր եւ եփուելիք միաը կամ
բանջարեղենը։ Հետը աղ կը խառ-
նեն։ Առանց աղի, կերակուրն անհամ
կ'ըլլայ։ Կրակով կը տաքնայ, կ'եռայ
ու կ'եփի կերակուրը։ Շերեփով կը
լեցնեն զայն պնակներու մէջ եւ պա-
տառաքաղով կ'ուտեն։

Տաշտին մէջ կը թրեն խմորը։

Գինին կը պահեն կարասներու մէջ։

Ամէնքդ ալ տեսած էք թէ ի՞նչպէս
կ'եփեն սուրձը։

ՏԱՆ ՄԱՍԵՐԸ

| | | |
|----------|----------|--------|
| Պատ | Ծխնելոյզ | Մառան |
| Դուռ | Բակ | Ազրիւր |
| Պատուհան | Շտեմարան | Գուռ |
| Սանդուխ | Անկողնոց | Հոր |
| Դարակ | Խոհանոց | Սիւն |
| Երգիք | Փայտանոց | Սենեալ |

Հ. — Ես մը ուրիշ ի՞նչ մասերէ կը բաղկանայ :

Հ. — Հիւրանոցն ի՞նչ է; ի՞նչ կը դրուի մառանին մէջ :

Տուն մը շատ մասերէ կը բաղկանառ

Դուրսի չորս կողմը պատառծ է պատերով։ Դոնէն կը մտնեմ բակը, բակէն՝ նախասենեալ և անկէ՝ հիւրանոց։

Սեղանատան մէջ կը ճաշեն, ննջարանին մէջ կը պառկին, գարակներուն մէջ հագուստ և այլ բաներ կը գնեն. մառանին մէջ կը պահեն նապարներն ու այլ եւ այլ ուտելիքներ։

Սիւներու վրայ հաստատուած է տունին երկրորդ յարկը։ Հոն կ'ելլեն սանդուխով։

Պատուհաններէն լոյս ու օդ կը մտնէ սենեալին մէջ։

ԹԱՆ ՄԱՍԵՐԸ

Հ. — Ի՞նչ է պէտէր, աչֆկապուկը, պայուսակը, ջահը, բոցը, կապերը, սափորը, տապակը, տամիուրը, սուլիչը, բարեախտակը, բուրփառը, անկողինը, խալկինը, գրասեղանը։

Պ. — Պէտէր խաղալիկ է, աչֆկապուկը

«ՔՐԻՍՏՈՍ ՅԱՐԵԱԿ»

Օ՞ն, մանուկներ, շուտ արթնցէք,
Ուկի արեւ ծագեցաւ։
Զեր անկողնէն խսկոյն ելէ՛ք,
Աշխարհ քունէն արթնցաւ։

Մեծ ու պղափիկ մանուկ, այր, կին՝
Ահա ժամէն գուրս ելան.
“Քրիստոս յարեաւ”, միմիանց ըսին
Տըւին համբոյր սրբութեան

“Քրիստոս յարեաւ” ի մեռելոց և
Օ՞ն, շուտ ըրէք, արթնցէք,
Բաղարջ հաւկիթ կուտան տրղոց,
Առէ՛ք, կերէ՛ք, բերկրեցէ՛ք։

Մ Ա Ք Ր Ո Ւ Թ Ի Ւ Ն

Մաքուր տղան սիրելի է ամենուն .
ամենքը աղտոտ ու անհոգ տղոցմէն
կը պժգան , հեռու կը կենան :

Պէտք է հոգ տանինք որ մեր մար-
մինն ու հագուստները միշտ մաքուր,
լուսյուած , կոկիկ ըլլան :

Մենք դեռ պղտիկ ենք , մեր մայրը
կը մաքրէ , կը կարկտէ մեր լաթերը .
կը լուայ , կը սրբէ մեր երեսն ու ձեռ-
քերը , կը սանտրէ մեր մազերը :

Մաքուր պահելու ենք նաեւ մեր
գիրքերն ու տետրակիները :

Մաքրասէր տղան քաջառողջ կ'ըւ-
լայ , իսկ աղտոտ տղան վատառողջ
կ'ըլլայ :

Հարցումներ . — Ի՞նչ ընելու ենք մահուր ըլլալու համար :
Մեզի ի՞նչ կ'ընէ մեր մայրիկը : — Ի՞նչ բաներու նոր տանելու
ենք : — Ի՞նչ բան է բաշառողջ : — Վատառողջ : — Միայն մահ-
ուրինո՞վ կրնանք առողջ ըլլալ :

Շ Ե Ն Ք Ե Ր (1)

| | | |
|---------|---------|----------|
| Տուն | Բաղնիք | Արձիթ |
| Դպրոց | Պանդոկ | Պալատ |
| Եկեղեցի | Կամուրջ | Ախոռ |
| Խանութ | Զաղացք | Կառք |
| Փուռ | Սպարակ | Շոգեկառք |
| Մզկիթ | Թատրոն | Նաւ |
| Վանք | Վրան | Ամարանոց |

Հ. — Ո՞ւր կ'եփեն հացը : — Ո՞ւր կը գտնուի կամուրջը : —
Ի՞նչ կ'ընեն խանութին մէջ : — Ուր նե են նաև նանցան տէնեւը :

Տեսակ տեսակ շէնքեր կան որոնց մէջ
կ'ապրին մարդիկ : Պալատին մէջ կը
բնակին թագաւորները , զօրանոցին
մէջ՝ զօրքերը , պանդոկին մէջ՝ պան-
դուխտները , ագարակին մէջ՝ մշակ-
ները , վրանին տակ՝ հովիւները , խըր-
ճիթին մէջ՝ աղքատները :

Ոչսարն ունի գոմ , թռչունը՝ բոյն ,
վայրի կենդանին՝ որջ , մեղուն՝ փե-
թակ , սարդը՝ ոստայն :

Դպրոցին մէջ կը կարդան , եկեղե-
ցին մէջ կ'աղօթեն , բաղնիքին մէջ
կը լոգանին :

(1) Աւսուցիչը բացատէ քէ , ի՞նչ կ'ընեն այս տէնեւը մէջ :

ՀԱՒԱՏՔԸ ԴԵՂԻ

ԳԵՂԱԳԻ մը բժիշկին գնաց իր հիւանդութիւնը նայել տալու համար . բժիշկն անոր բազկերակը քննելէ վերջ, գեղագիր գրեց ու գեղացին տալով ըստ, “Վաղի առտու ա՛ռ աս գեղը՝ կ'աղէկնաս , , ,”

ԳԵՂԱԳԻՆ՝ կարծելով թէ այն թուղթըն է գեղը՝ կատարեալ վստահութեամբ տուն գարձաւ ու միւս առտու կլեց թուղթը .

Եւ իրօք իր հիւանդութիւնը բոլորովին անցաւ .

Հաւատքը գեղ է :



ԿԵՆԴՐԱՆԻ ԻՆԵՐԸ (1)

| | | |
|---------|-------|--------|
| Կատու | Կով | Կապիկ |
| Շուն | Հորթ | Աղուէս |
| Զի | Եղ | Մուկ |
| Էշ | Այծ | Գայլ |
| Զորի | Ուղտ | Ողնի |
| Ոչխար | Առիւծ | Գոմէշ |
| Գառնուկ | Փիղ | |

Հ. — Զատեցէք բնանի ու վայրի կենդանիներ :

Հ. — Ո՞ր կենդանիներ օգտակար են մեզի : — Աւրիս կենդանիներու անուններ ալ գրեցէ:

ԿԵՆԴԱՆԻՆԵՐՆ օգտակար են մեղի :
Շունը մեր հաւատարիմ պահապանըն է . Ճին, ջորին ու էշը մեր բեռները կը կրեն :

Ոչխարն ու այծը մեզի կուտան միս , բուրդ ու կաթ = Ուղտը անապատներու մէջ կը գտնուիր Առիւծը կենդանիներու գլխաւորն է = Կապիկը մարդուս ձեւերն ու շարժումները կը կեղծէ :

ԿԵՆԴԱՆԻՆԵՐ կան որ տուներէ հեռու՝ լեռներն ու անապատները կ'ապրին : Ասոնք կը կոչուին վայրի կենդանին

(1) Դաստում կենդանիներու վրայ կարեւոր տեղեկութիւններ կուտայ : — Ի՞նչ կ'ընեն, ո՞ւր կ'ապրին, ի՞նչ օգուտ ունին մարդոց, ի՞նչ ձայններ կը հանեն :

ԶԻՆ ՈՒ ԷՇԸ

Օր մը ձին ու էշը միասին բեռ կը կրէին։ Էշը՝ որ շատ բեռցուած էր՝ ըստ ձիուն։ “Կ'աղաչեմ, ե՛ղբայր, սա բեռիս կէսը դո՛ւն առ։ շատ ծանր է, չեմ կրնար տանիլ։”

Զին չուզեց օգնել իր ընկերին։ Քիչ մը ետք, էշը իր ծանր բեռին տակ կքեցաւ մնաց ու մեռաւ։

Տէրը իսկոյն քակեց բեռը, իշուն մորթն ալ հանեց եւ ամէնքը մէկէն ձիուն բեռցուց։ Այն ատեն ձին իր ըրածին վրայ ցաւելով կը տրտնջար։ “Ի՞նչ անխելք եմ եղեր. բեռին մէկ մասը առնել չուզելուս համար, հիմա ամբողջ բեռը տանելէ զատ, իշուն մորթն ալ կը տանիմ կոր . . . ”։

Հարցումներ. — Ի՞նչ կ'ընէին ձին ու եօր։ — Եօն ի՞նչ ըստ ձիուն։ — Ի՞նչ քառ ձին։ — Ի՞նչ քառ եօր։ — Ցեսոյ ի՞նչ պատճեցաւ։ — Ի՞նչ սորվելու ենք այս առակել։

ԹՐՉՈՒՆԵՐ

| | | |
|---------|----------|--------|
| Աղաւնի | Հաւ | Արագիւ |
| Ճնճղուկ | Ճնդկահաւ | Թութակ |
| Սոխակ | Սնծեղ | Կաքաւ |
| Արծիւ | Բադ | Աքաղաղ |
| Ծիծառ | Ագռաւ | Սագ |

Հ. — Գիտե՞մ ուրիշ բռչունի անւններ։ — Քանի՞ ոժ ունին։ Թռչունին մօրմին ի՞նչ մասեր ունի։

Հ. — Որո՞նք են վայրի բռչուններ։ — Որո՞նց միսր կ'ուտսով։

ՄԵՆՔ Կ'ՈՒՏԵՆՔ Նաև Թռչուններուն միսը որ շատ համեղ է։ Թռչուններն ալ կրնան ըլլալ վայրի ու ընտանի։

Հաւը, բադը, սագը, աքաղաղը ընտանի թռչուններ են։

Սոխակը շատ սիրուն ձայն ունի։

Թռւթակը ճիշտ մարդու նման կըրնայ խօսիլ վարժութեամբ։

Թռչուններ կան որ ձմեռը կ'երթան տաք երկիրներ կը բնակին, եւ գարունը՝ նորէն կուգան իրենց բոյնը շինել մեր տուններուն վրայ։

ԲԱՐԻՔ ՀՐԵ ՀՆԿԵՐԻԴ

Յակոբ չար տղայ մ'էր . օր մը փոք-
րիկ նշանին գլխարկը վեր նետեց եւ
գլխարկը ծառին վրայ մնաց . նշան
շատ նեղացաւ . չէր կրնար ծառն
ելել , վասն զի պղտիկ էր = Գիտէր
ալ որ ծնողքը պիտի յանդիմանէին
զինքը , եթէ առանց գլխարկի տուն
երթար :

Բայց Գրիգոր , որ բարեսիրտ տղայ
էր , ծառին վրայ մագլցեցաւ , գլխարկն առաւ նշանին նետեց՝ ըսելով .
“Ա՛ռ , փոքրիկ բարեկամս , ահա դըլ-
խարկդ , ա՛լ մի՛ լար” :

Նշան ուրախութեամբ առաւ գլխարկը , շնորհակալութիւն յայտնեց իր
Գրիգոր բարեկամին եւ միտքը դրաւ
որ ա՛լ չխաղայ այն չար Յակոբին հետք

Չան. — Նոյնը պատմել տուէք բոլոր աշակերտներուն զատ զատ :
Այլ եւ այլ հարցումներով նոխացուցէք նիւքը :

ՄԻԶԱՏ , ՍՈՂՈՒՆ , ՈՐԴ

| | | |
|--------|--------|-------|
| Սարդ | Շերամ | Ճպուռ |
| Մրջիւն | Մարախ | Լու |
| Խղանչ | Տղրուկ | Մլուկ |
| Օձ | ձանձ | Մժեղ |
| Գորտ | Մեղու | ձճի |
| Գորեխ | Թիթեռ | Կրիայ |

Հ. — Ի՞նչ է մեղուն , իսկ մողէ՞զը , եւկրայիր , քրոնոր : Կը
նանցնա՞ մետախ շինող ուղը . ի՞նչ կ'ուտէ , ի՞նչ փոփոխութիւններ
կը կրէ :

Մրջիւնը , մարախը , ձանձը , մե-
ղուն ու թիթեռը միջատ են , իսկ օձը ,
տղուկը , ձձին ու խղունջը սողուն
կը կոչուին , ինչու որ գետնի վրայ
սողալով կը քալեն :

Ասոնցմէ քիչեր մեղի օգուտ ունին ,
ինչպէս մեղուն՝ իր մեղրով , շերամը՝
իր մետաքսով :

Իսկ լուն , ձանձը , մլուկն ու մը-
ժեղը ամառ ատեն սաստիկ կը նեղեն
մեզ իրենց խայթուածքով :

Կրիան իր պատեանին մէջ կ'ապրի
միշտ :

Երկակենցաղ կենդանիներ ալ կան :

Թ Ա Դ ՈՒ Ս Ծ Ք

Ի՞նչ է խոհանոցը, սանդուխը, ջաղացքը, նաւակը, խոզը, մոռիլը, տեծեղը, արագիլը, մրշիւրը, սբրուկը, միուկը, պատը, տեմարանը, պանդոկը, նաւամատոյցը, եղջերուն, ծիծառը, նպուրը, թրուրը, եւ այլն:

Պ. — Խոհանոցն ու սանդուխը տունի մասեր են, ջաղացքն ու նաւակը չէնին են . . . (շարութակեցէք):

Ա Ս Տ Ո Ւ Ա Ծ

Ո՞վ խրատեց մրջիւնին՝
Գետինը ծակել,
Ամառ ատեն աշխատիլ,
Պաշար հաւաքել:

Արդեօք ուրկէ՝ սորվեցաւ
Փոքրիկ թռչունը՝
Ճիւղէ, շիւղէ եւ յարդէ
Շինել իր բոյնը:

Ո՞վ խրատեց մեղուին
Ճարտար եւ աշխուժ
Ծաղկէն մեղր քաղել,
Աղնիւ ու անուշ:

— Ասուաւ՝ է այդ վարժապետ՝
Բարի, անսահման,
Զանացէք միշտ կատարել
Անոր սուրբ հրաման:

Ծ Ա Դ Ի Կ Ն Ե Բ Ո Ւ Ծ Ա Ռ Ե Բ

| | |
|-----------|----------|
| Մանիշակ | Տանձենի |
| Կակաչ | Խնձորենի |
| Վարդ | Թղթնի |
| Մեխակ | Նռնենի |
| Շուշան | Կեռասենի |
| Զիւնծաղիկ | Արմաւենի |
| Յասմիկ | Սալորենի |
| Նարգէս | Թթենի |

Հ. — Որո՞նք են ծաղիկները: — Ի՞նչ բաւլ է տանձենի: — Նարգէսը ծաղիկ է, իսկ բամբակը, արմանը: — Ի՞նչ կ'ըլլայ երբ պտուղի մը անունին ծայրը ենի մասնիկը դնենք:

Ծաղիկներ ու ծառեր կը տեսնեմ
պարտէզներուն մէջ: **Ծաղիկն ունի**
անուշ հոտ ու աղուոր տեսք:

Ծառերէն կը քաղենք համեղ պր-
տուղներ: **Կան նտեւ վայրի ծառեր**
որ պտուղ չեն տար, ինչպէս մոյլ,
նոճի, կաղամախի, եւայլի:

Ամենէն առաջ կը բուսնի ձիւնծա-
ղիկը: **Վարդենին պղտիկ տունկ մ'է:**

Ծաղիկներն ունին ցողուն, բաժակ,
թերթ եւ անուշ հիւթ զոր մեղու-
ները կը ծծեն՝ մեղր մեղր պատրաս-
տելու համար:

ՎԱՐԴՆ ՈՒ ԱՆՄԵՌՈՒԿԸ

ԲՈՅՑԵՐ

Վարդանուշ՝ խելացի, ուշիմ ու գե.
ղեցիկ աղջիկ մ'էր։ Օր մը պարտէզլ
կը պարաէր մայրիկին հետ, տեսաւ
վարդն ու անմեռուկը, տեսաւ ու քեզ,
զարմանքով հարցուց։ “Ինչո՞ւ, մայ-
րիկ, ինչո՞ւ արդեօք անմեռուկը, որ
համեստ կերպարանք մ'ունի, միշտ
թարմ ու դալար կը մնայ, մինչդեռ այլ եւ այլ բոյսեր որոնք պէտք են մեր
վարդը մէկ օրուան մէջ կը թումի։ սնունդին համար։”

— Սիրելի՝ աղջիկս, պատասխանեց
մոյրը, ահա՝ այս բանիս մէջ ալ Աս-
տուած իր անհուն իմաստութիւնը բով, դգումով ու գեանախնձորով կը
ցոյց կուտայ։ Վաղանցիկ վարդը գեպատրաստուին տեսակ տեսակ կերա-
ղեցիութեան նշանակ է, իսկ անմեռուկը՝ առաքինութեան։

Տարցումներ. — Ի՞նչպէս աղջիկ էր Վարդանուշ։ Մայրիկին
նիս ո՞ւր կը պարտէր։ Կրամք բաել թէ ինչո՞ւ կը պարտէր։ Ի՞նչ տեսաւ
Վարդանուշ։ Ի՞նչ բառ մօր։ Մայրը ինչ պատասխանեց։ Ի՞նչ կը
համինաֆ առ առակին։

Արմեիփ. — Ճորեն, Գարի, Հաճար, Վարսակ,
Բրինձ, Եգիպտացորեն, Կորեկ։

Հնդեղեն. — Բակլայ, Լուրիա, Սիսեռ, Մաշ,
Ոսպ։

Բանջարեղեն. — Անուխ, Խահան, Սամիթ, Շող-
գամ, Սաեպլին, Հաղար, Սմբուկ, Բողկ, Աղատ-
վարդն ու անմեռուկը, տեսաւ ու քեզ, Դդում, Վարունդ, Սոխ, Սիսոր։

Հ. — Ե՞նչ է հազարը, ոսպը, բրինձը, ազատեղը, վարսակը,
սիսեռը, կակաչը։ Ուրո՞նք են բանջարեղենները։

Բանջարանոցին մէջ կը մշակուին
թարմ ու դալար կը մնայ, մինչդեռ այլ բոյսեր որոնք պէտք են մեր
վարդը մէկ օրուան մէջ կը թումի։ սնունդին համար։”

Ոսպով ու բրինձով ապուր կը շինեն։
Շողգամով, ստեպլինով, կաղամ-
տուած իր անհուն իմաստութիւնը բով, դգումով ու գեանախնձորով կը
ցոյց կուտայ։ Վաղանցիկ վարդը գեպատրաստուին տեսակ տեսակ կերա-
ղեցիութեան նշանակ է, իսկ անմեռուկը կուրիներ։

Զիերն ու միւս կենդանիները կը
սիրեն ու կ'ուտեն խոտ, առ ուղտ ու
գարի։”

Հատ մը բոյսեր կը չորցուին ու
ձմեռուան կը պահուին։

ՀԱՅԻ ՍԻՍԱԿ

Սիսակ պղտիկ տղայ էր, շատ քաշաղավավար ու հլու։ Հայրն ըստծ էր անոր թէ անվայել է սեղանի վրայ ուրիշն բան ուզել։ պէտք է սպասել որ, կարգը գալուն, իրեն ալ տրուի։

Օր մը որ սեղան նստած էին ու ամենքը կ'ուտելին, Սիսակ՝ տեսնելով որ իր բաժինը տալու մոռցեր են՝ ըստւ։ “Հայրիկ, քիչ մը աղ տուր”։

— Ի՞նչ պիտի ընես, հարցուց հայրը։

— Եթէ ինձի ալ միս տան, վրան պիտի ցանեմ, „պատասխանեց տղան։

Այն ատեն, հայրը նշմարելով որ Սիսակին միս չէ տրուեր, անոր բաժինն ալ տուաւ։

Հարցումներ. — Ի՞նչ ըստ է նրա։ — Ի՞նչ տեսակ տղայ էր Սիսակ։ — Հայրը ի՞նչ պատւէր տուած էր։ — Օր մը ի՞նչ պատահեցաւ։ — Պատւեցէր ու բացարեցէր իմաստը։

ԱՐՀԵՍՏԱԻԹՐՆԵՐ

| Հացագործ | Փերեղակ | Հովիւ |
|------------|----------|----------|
| Նպարավաճառ | Սափրիչ | Կօշկակար |
| Դերձակ | Բժիշկ | Բրուտ |
| Դարբին | Սպասաւոր | Կառապան |
| Երկաթագործ | Ժամագործ | Մշակ |
| Հիւսն | Ներկարար | Զկնորս |
| Մսավաճառ | Պարտիզան | Դեղագործ |

Հ. — Ի՞նչ արհեստաւորներ կը նանշիամ։ Ի՞նչ կ'ընեն անձն։

Հացագործը հաց կ'եփէ, նպարավաճառը նպարեղէններ կը ծախէ, դերձակը հագուստ կը կարէ, դարբինն ու երկաթագործը կը շինեն երկաթէ գործիքներ, հիւսնը տուն կը շինէ, փերեղակը մանր մունք բաներ կը ծախէ, սափրիչը մազ կը կարէ եւ մօրուք կ'ածիլէ, բժիշկը հիւանդներ կը դարմանէ, պարտիզանը ծաղիկներ ու ծառեր կը տնկէ։

Ըսէ՛ք, տղա՛ք, ի՞նչ կ'ընէ հովիւը, կօշկակարը, բրուտը, կառապանը, մշակը, ձկնորսը, որսորդը, դեղագործը, ժամագործը, ներկարարը, եւայլն։

Հ Ն Ա Զ Ա Ն Դ Ո Ւ Թ Ի Ւ Խ Ն

Կրթեալ տղան անտրտունց կը հնաւ
զանդի իր հօրը, իր մօրը և իր մե-
ծերուն։ Անոնց խօսքը կը կատարէ,
երբ պատուիրեն այս ինչ բանն ընել
կամ այն ինչ տեղն երթալ, կոշտու-
թեամբ չի պատասխաներ “Չեմ ըներ,
չեմ երթար”։

Գիտէք, ո՞րչափ ծանր կուգոյ այս
պիսի պատասխան մը՝ մեր ծնողքին։
Անոնց կամքը կատարել մեր առաջին
ու գլխաւոր պարտքն է։

Հնազանդ տղան զգոյշ կ'ըլլայ նաև
բանի մը ձեռք դպցնելու, երբ ծնող-
քը արգիլած են։ Մինչև ո՞ր տղայ
մը չմեծնայ, խելահաս չըլլայ, հարկ է
որ հնազանդի իր մեծերուն, վասն զի
չհնազանդելով՝ շատ անդամ ինք իրեն
կը վնասէ։

Գ Ո Ր Ծ Ի Ք Ն Ե Բ Ր (1)

| | | |
|---------|----------|---------|
| Կանգուն | Գայլիկոն | Թի |
| Մկրատ | Աքծան | Մանդաղ |
| Հարթուկ | Մուրճ | Գերանդի |
| Սղոց | Սալ | Բրիչ |
| Խարտոց | Փքոց | Արօր |
| Դուր | Հերիւն | Կամի |
| Քերիչ | Բահ | Սամիք |
| Մամուլ | Տրմուխ | Հոսելի |

Հ. Ըստ՝ ուրիշ գործիքներու անուններ։

Ամէն արհեստաւոր իրեն յատուկ
գործիքներ ունի. գերձակը՝ կանգուն,
մկրատ, ասեղ, մստնոց, և այլն։ Հիւս-
նը՝ ուրագ, սղոց, աքծան, դուր, և լին.
Դարբինը՝ մուրճ, սալ, փքոց, խար-
տոց։ Կօշկակարը՝ հերիւն, թակ, ձե-
ւիչ, յեսան։ Մսավաճառը՝ դանակ,
սակուր, կացին, կշիռ, եւայլն։ Ժա-
մագործը Պարտիզանը
Կառավարը Մշակը

(Ծարունակեցի այսպիս բոլոր արհեստաւորներու հա-
մար, յետյ ըստ՝ ինչ կ'ընեն այս գործիքներով) :

[1] Գասառուն բացատէ թէ ի՞նչ կ'ընեն այս գործիքներով։

ՀԱՒԱՏԱՐԻՄ ՊԱՀԱՊԱՆԸ

Մարդ մը մառանին մէջ պնակ մը
սեր պահած էր հիւրերու համար։
Մառանին մէկ կողմը, ծակին մէջ,
մուկ մը նշմարելով՝ շուտ մը կատուն
կը մտցնէ հօն, որպէս զի պահծու
սերը մուկին կեր չըլլայ։

Բայց մեր պահտպան կատուն իւ-
րա՛ւ շատ աղեկ կատարեց իր լրտեսի
պաշտօնը։ — առաջ մուկը կերաւ,
ետքն ալ սերը։

Մարդը զղջաց անոր վստահելուն
համար, բայց շատ ուշ էր։


Կատուն հաւատարիմ կենդանի չէ։
Տղաք, ըսէ՛ք նայիմ ո՞ն է հաւա-
տարիմ կենդանին։



ԶԱՐԴԵՐ

| | |
|-----------|--------|
| ՕՂ | Շղթայ |
| Ապարանջան | Մանեակ |
| Մատանի | Կամար |
| Գնտասեղ | Քայու |

Կիները կը գործածեն այլ եւ այլ ա-
ռարկաներ՝ զարդի համար. ինչպէս օղ՝
ականջը կախելու համար, ապարան-
ջան՝ թեւն անցընելու համար, մա-
տանի՝ մատը գնելու համար, պսակ
ու քայու՝ գլխու համար, եւ ոսկիկ
կամ՝ աղամանդէ մանեակ՝ պարանոցը
կախելու համար։



ՔԱՂՈՒՄԱԴՔ

Հ. — Ի՞նչ է Շուշանը, հաճարը, ոսպը, սամիքը, հովիտը, մուրնը, դաւոյնը, մանեակը, վարդը, եզիացացորենը, սիսեռը, հազարը, հացագործը, աշօրը, ապարանչանը, եւայլն :

Պ. — Շուշանը ծաղիկ է, հաճարը . . . :

ԳԱՐՈՒՆ

Ահա Եկաւ Ապրիլ ամիսը ։ Արեւն
աւելի փայլուն է, ցորեկն աւելի եր-
կար է, երկինքը՝ աւելի պայծառ ։ Ծա-
ռերուն ու մացառներուն մէջ թըռ-
չունները կ'երգեն՝ զուտրժ ճիւճիւնե-
րով, եւ իրենց բոյները կը շինեն ։
Արտերն ու մարգերը նորէն կը կա-
նաչնան ։ Ժրաշան մեղուն կը հաւաքէ
ծաղիկներուն հիւթը, եւ ոչխարները
կ'երթան ճարակել նորածիլ խոտը ։
Գարնան մէջ ենք գարունը տարուան
ամէնէն գեղեցիկ եղանակն է ։

ԳԻՏԱՆԻ ԱՌԱՐԿԱՆԵՐ

| | | |
|----------|-----------|----------|
| Անձեռոց | Ծխատուփ | Կոճակ |
| Սանտր | Հովանոց | Ժապաւէն |
| Խոզանակ | Գաւազան | Ժանեակ |
| Օճառ | Քսակ | Շոպ |
| Լուցկի | Ստակ | Փողկապ |
| Մոմ | Թղթապանակ | Թաշկինակ |
| Մոխրաման | Բանալի | Զեռոց |

Հ. — Ի՞նչ կ'ընեն անձեռոցվ ։ — Խակ սանտրով ։ — Ի՞նչ կը լեցնեն բակի մէջ ։ — Ուրիշ պիտանի առարկաներ ալ բաէ ։

Առաւօտուն լուացուելու համար
պէտք է օճառ ։ Երեսս ու ձեռքերս
սրբելու համար՝ անձեռոց ։ գլուխս
սանտրելու համար՝ սանտր ։ Եւ լա-
թերուս փոշին ու ցեխը մաքրելու
համար խոզանակ պէտք է ։ Լուցկիով
կը վառենք ճրագ ու կրակ ։

Անձրեւի համար անձրեւանոց՝ և ա-
րեւի համար հովանոց կը գործածենք ։
Երբ հայրս ինծի ստակ տայ, քսակի
կամ դրամապանակի մէջ կը պահեմ,
պէտք եղած ատեն ծախսելու համար ։

Մեզի պիտանի են կոճակ, փողկապ
ու մանաւանդ թաշկինակ ։

Ժ Ա Մ Ա Յ Ո Յ Ց

Գրիգոր մօրմէն ստացաւ փոքրիկ, ոսկեզօծ ժամացոյց մը : Մայրը պատուիրած էր որ ժամացոյցը չբանայ, բայց Գրիգոր, որ անհնազանդ տղայ մ'էր, մայրը դուրս ելլելուն պէս, բացաւ ժամացոյցը : Մէջը կար փոքր անիւ մը, որ կը դառնար ու “թիք թաք” ձայն կը հանէր :

Այն ատեն հաճոյք զգաց անոր դըպչելու՝ գնտասեղով մը, եւ ահա ձայնը դադրեցաւ : Գրիգոր ականջին կը մօտեցնէ ժամացոյցը, կը շարժէ, ասդին անդին կը դարձնէ . ի զուր . ալ “թիք թաք” չըներ . ժամացոյցը կեցե՞ր է :

Գրիգոր շատ նեղացաւ այս բանիս համար, վասն զի պիտի զրկուէր սիրուն ժամացոյցէն և պիտի յանդիմանուէր անհնազանդութեանը համար :

Հարցումներ. — Գրիգոր ի՞նչ ստացաւ մօրմէն : Ի՞նչպէս տղայ էր Գրիգոր : Մայրը ի՞նչ պատրիած էր : Գրիգոր ի՞նչ քառաւորնեալեցէր պատմել : Ի՞նչ բուլ է ոսկեզօծ : անհնազանդ, անիւ, հանոյք, զարդացաւ, պիտի գրկուէր, պիտի յանդիմանուէր, անհնազանդութիւն : Ի՞նչ կը նետէի այս մանալիքէն :

Գ Ո Յ Ն Ե Բ (1)

| Ճերմակ | Կարմիր | Կանաչ |
|--------|--------|-------|
| | | |
| Կապոյտ | Դեղին | Սեւ |
| | | |

Ըսէ՛ երեխ առարկայ՝ կարմիր գոյնով, երեխ՝ ներմակ գոյնով երեխ՝ սեւ, երեխ՝ կապոյտ, երեխ՝ կանաչ, երեխ՝ դեղին :

Ամէն առարկայ գոյն ունի . ինչպէս ձիւնը, կաթը, բամպակը մերմակ են . գինին, արիւնը, վարդը կարմիր են . խոտը, վարունգը, հազարը կանաչ են . երկինքը, լեղակը, ծովը կապոյտ են . սոկին, սաթը, ծծումբը դեղին են . ածուխը, մուրը, խաչուէն սեւ են :

Բայց կան բաներ ալ որոնք յայտնեի եւ որոշ գոյն չունին, ինչպէս ջուրը :

Տղաք, ըսէք տեսնեմ, ի՞նչ գոյն ունին մածունը, մեխակը, արեւը, աշղատքեղը, հողը, կիրը, եւայլն :

(1) Նաևակուած գոյներով ներկեցէր բառակուսիներ :

Ա.Մ.Ա.Ն.ՆԵՐ

Հ. Ի՞նչ ամանի մէջ կը պահուի
Հուրը :

Պ. Զուրը կը պահուի կուժի, սա-
փորի, շիշի; թակոյլի, գաւաթի,
կարսի, տակառի մէջ :

Հ. Ինչով կը խմեն գինին, չուրը,
թէյլ :

Պ. Զուրը, թէյլ, գինին կը խը-
մեն գաւաթով :

Հ. Իսկ սուրձը :

Պ. Սուրձը կը խմեն փոքրիկ բա-
ժակներով կամ սկահակներով :

Հ. Սեղանի վրայ ի՞նչ բաներ կը ր-
նան գտնուիլ :

Պ. Սեղանի վրայ կը գտնուին ձեր-
մակ սփոռց, չուրի շիշ, գաւաթներ,
պնակ, պատառաքող, դանակ, ան-
ձեռոց ու շնչոց կամ սրբիչ :

Հարցումներ. — Ո՞վ կը սինէ կուժ, սափոր, եւ այլն : —
Ի՞նչ բանէ կը սինէ : — Տակառը ի՞նչ բանէ կը սինուի : — Թէյլ
ի՞նչ է եւ ի՞նչպէս կը պատաստի : — Թէյլ աւելի օգտակար է քէ
առւրեք : — Պատառաքաղն ու դանակը ինչո՞վ սինուած են :

Ժ.Ա.Մ.Ա.Ն.ԱԿԻ ԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ (1)

| | |
|--------|------------|
| Գարուն | Գիշեր |
| Ամառ | Արշալոյ |
| Աշուն | Երէկ |
| Չմեռ | Այսօր |
| Տարի | Վաղը |
| Ամիս | Կիրակի |
| Շաբաթ | Երկուշաբթի |
| Օր | Երեքշաբթի |
| Ժամ | Չորեքշաբթի |
| Առառու | Հինգշաբթի |
| Կէսօր | Ուրբաթ |
| Իրիկու | Շաբաթ |

Հ. — Որո՞նք են ժարուան օրերը. — Որո՞նք են տարիին չորս
եղանակները եւ 12 ամիսները :

Ժամանակը այլ և այլ մասերու բաժ-
նուած է. մէկ տարին՝ այսինքն 365
օրը՝ կ'ընէ տասուերկու ամիս. այս 42
ամիսները չորս եղանակի բաժնուած
են. գարուն, ամառ, աշուն, ձմեռ :
Մէկ ամիսը չորս շաբաթ կամ երեսուն
օր է. մէկ օրը՝ 24 ժամ՝ ցորեկ ու գիշեր :

Մէկ շաբաթը եօթն օր է :

(1) Եղանակներու պէսպիսուրեան ու ժամանակի բաժնուան
վրայ բացարութիւններ տուիք :

ԿՐԹՈՒԹԻՒՆ

Կրթութիւնը մարդուս ազնուութիւն ու շնորհք կուտայ . դպրոցի մէջ կ'ստանանք կրթութիւնը եւ ուսմունքը որ ապագային պատճառ պիտի ըլլան մեր լաւութեան եւ յառաջդիմութեան :

Կրթեալ տղան անվայել ու անպարկեալ խօսքերէ եւ կոչտ վարմունքէ զգոյշ կ'ըլլայ , ուրիշներուն սիրոը չի վշտացներ , չար ընկերներէ հեռու կը մնայ :

Կրթութիւնը , պարկեշտութիւնը . խորհեմութիւնը մարդոց յարգն ու պատիւը կ'աւելցնեն : Անոնք որ ուսմունք ու կրթութիւն ստացած են , կրնան երենց անձը սիրելի ընել եւ երենց արժանիքը ցոյց տալ :

Հարցումներ . — Կրթութիւնը մարդուս ի՞նչ կուտայ . ո՞ւր կրնանք կրուիլ : Ե՞նչ բաել է ապաց , անվայել , վշտացնել , կոչտ . Կը նախնա՞ք կրեալ եւ անկիրը տպաներ :

Ո.Շ Խ Ա. Պ Հ

| | | |
|--------|---------|--------|
| Երկինք | Ծիածան | Անձրեւ |
| Երկիր | Օդ | Զիւն |
| Սրեւ | Ամպ | Սառոյց |
| Լուսին | Հրդեհ | Լոյս |
| Աստղ | Կարկուտ | Շուրք |

Հ. — Առօ՞ն են աշխարհի չորս կողմերը : Առեւ ո՞ւրիշ կը ծագի : Ամպէն ի՞նչ կը գոյանայ , ե՞նչ ձեւեր կ'առնէ լուսինը :

Մեր բնակած երկիրը կլոր է . անոր մեծ մասը ջուրով պատած է : Երկինքը կան անհամար աստղեր : Լուսինը կը փայտի գիշեր ատեն , իսկ արեւը ցորեկին : Երկինքէն կը տեղայ կարկուտ , անձրեւ , ձիւն :

Ջմեռ ատեն օդը կը ցրտէ , ջուրեւը կը սառին եւ տղաք սառոյցին վըրայ սահնակ կը խաղան կամ ձիւնագնատակ շինելով կ'զբունեն :

Անձրեւի ժամանակ արեւին դէմ կէս բոլորակ գիծ մը կը տեսնուի՝ զանազան գոյներով : Այս է ծիածանը որ կը կոչուի նաեւ աղեղ կամ նշանակ :

ՏԱՆՏԻԿԻՆ

Հ. Ի՞նչ կ'ընէ կին մը :
 Պ. կին մը իր տան մէջ կար կը կա-
 րէ, կերակուր կ'եփէ, լուացք կ'ընէ,
 ճերմակեղբները կ'արդկէ . սուրճ կը
 խարկէ եւ ազօրիքով կը մանրէ, զա-
 ւակները կը խնամէ, կը խրատէ,
 դպրոց կը դրկէ . տունը կ'աւլէ, կը
 սրբէ, կը մաքրէ . ամանները կը լուայ,
 կով կը կթէ, մածուն կը մակրդէ .
 սեր, պանիր ու կարագ կը շինէ, թան
 կը հարէ, ոչխար կը խուզէ . խմոր
 կը թրէ, թոնիր կը վառէ . հաց՝ կար-
 կանդակ եւ ուրիշ ուտելիքներ կը
 պատրաստէ :

Փոքրիկ Շուշան այս ամէնը տես-
 նելով՝ ինքն ալ կ'օգնէ մօրը եւ կա-
 մաց կամաց կը սորզի տուն կառա-
 վարել :

ՑԱՄԱՔ

| | | |
|--------|-------|------------|
| Քաղաք | Դաշտ | Հրաբուխ |
| Գիւղ | Լեռ | Կղզի |
| Փողոց | Սնտառ | Անապատ |
| Ճամբայ | Հող | Բլուր |
| Պարտէզ | Քար | Զոր |
| Այգի | Փայտ | Մարգագետին |
| Քարայր | Արտ | Հանք |

Հ. — Որք են ցամաքին բաժանումները : Ի՞նչ կը գտնուի
 պարտէզի մէջ : Ի՞նչ է անապատը : Ի՞նչ բաղաբներ, գիւղեր ու
 լեռներ կը հանչնան :

Մարդիկ՝ քաղաք ու գիւղ հաստա-
 տած են իրենց բնակութեան համար .
 քաղաքին մօտ պարտէզ ու այգի տըն-
 կած են :

Մէկ թաղի մէջ շատ մը տուներ կը
 գտնուին որոնք բաժնուած են փողոց-
 ներով ու ծառուղիներով :

Դաշտերուն մէջ արտեր կան ուր
 վարուցան կ'ընեն :

Անտառներուն մէջ կան խիտ խիտ
 ծառեր . հոն կը գտնուին նաեւ գա-
 զաններ :

Բլուրներն ու լեռները ձորերով ու
 հովիտներով զարդարուած են :

Կան լեռներ որ կրակ կը ժայթքեն :

ՀԱՆՔԵՐ

Անտառները մեզի կուտան փայտ՝
վառելու եւ շենքեր շինելու համար ։

Հողին կը բուսնին ծառեր, ծաղիկ-
ներ ու բանջարեղէններ ։

Հողին մէջ խառնուած են այլ եւ
այլ նիւթեր. — Հանքածուխ, նաւթ,
մետաղներ, ծծումբ, ադամանդ, կիր ։

Այլ եւ այլ մետաղներ կան, ինչպէս
ոսկի, արծաթ, երկաթ, պղինձ, ա-
նագ, լնոսկի կամ բլաթին, եւայլն ։

Մարդիկ կը գործածեն մետաղները՝
այլ եւ այլ բաններ շինելու. ոսկիով ու
արծաթով կը շինեն դրամ. երկաթով
կը շինեն բանալի, կղզաք, թուր,
հրացան, մանգաղ, եւայլն ։

Ադամանդը, յակինթը, զմրուխտը
թանկագին քարեր են. իսկ կրաքարը,
շեշ սքարը, գաճը եւ մարմարիոնը հա-
մարակ քարեր են.

ԾԱՎ

| | | |
|------|---------|----------|
| Ա.ԿՆ | Ա.ՂԲԻՒՐ | ՈՎԿԻԱՆՈՍ |
| ԾՈԳ | ՀԱՂԵԼ | ՆԵՂՈՒՅ |
| ԼԻՃ | Վ.ՄԱԿ | ՅՈՐՃԱՆՔ |
| ԳԵՍ | ԶՐԱՆԳՔ | ՃԱՀԻՃ |

Հ. Ի՞նչ ծովեր ու գետեր կը նանշնա՞ : Ի՞նչ է լինը :

Երկիրը կամ ցամաքը պատած է
մէծ ովկիանոսներով : Ծովերուն մէջ
ծոց, նեղուց, զրանցք ու յործանք կայ:
Ճահիճներու մէջ կը բուսնին սէզ
և ուրիշ անպէտ բոյսեր ։

Գետերու, ծովերու եւ լիճերու մէջ
նաւով, շոգենաւով, նաւակով ու ա-
ռագաստանաւով կը ճամբորդեն և
մինչեւ հեռաւոր քաղաքներ կ'երթան:

Ծովեղերքը նաւամատոյց կայ ուր
կը մօտենան նաւերը՝ ցամաք հանե-
լու համար իրենց բեռներն ու ճամ-
բորդները ։

Ծովուն մէջ կ'ապրին տեսակ տեսակ
ձուկեր ու խեցիներ ։

Ծովէն կը հանեն աղ, սպունդ,
մարգարիտ, բուստ, և այլն ։

Հ.Ս.Խ.Հ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հ.Ս.Հ.Պ. ՊՈЛИЧԻԱ ԲՈՅԼԻ 7/1 1922
— 64 —

Առաջնական Աշխատանքի Առաջնորդ

Առաջնական Աշխատանքի, մակոյկը, առունք, ամիսը, ուրբարը,
թաշկինակը, մատաքը, կոճակը, սուխնը, երկուաբբին, ձեռնո-
ցը, շաբարը, մախւամանը, թիկնոցը, դարակը, կարագը, մարազը,
պատկերը, մելանքը, եւալին :

Ի՞նչէ՞ կը տեսնեմ աշխատի մէ՞ :

Ե՞ր կը տեսնեմ ծիածան :

Ի՞նչ կը պատահի ձմեռը, ամառը, առունք, զարունք :

Ցամաքի բաժանումները ուր ո՞ն են :

Ո՞ւ կը տեսնեմ կալին, կաղամար, զանգակ, եւալին :

» » » աւետարան, խունկ, զանձանակ, խորան :

» » » հայլի, ծամացոյց, սիսուկ, արռու :

» » » սաւս, ակիս, ակուր, կասկարայ :

» » » բակ, երդիկ, գուռ, սենեակ :

» » » ծաղիկ, ծառ, վարսակ, սիսուր :

» » » ծիածան, ամպ, ասող, լուսին, արեւ :

Ի՞նչ կ'ընեն հացը, զինին, բուղը, սեխը, յունապը, կօ-
ժիկը, զօտին, խունկը, զիրքը, բռուցիկը, մուրը, բարձը, ցուենք
բրինձը, սուլիչը, լուբիան, դդումը, օդը, ապարանջանը, կուա-
կը, բղրապանակը, ստակը, եւալին :

Ի՞նչ կ'ընեն նոլով կամ ռոնջանով, մատիսով, բանոնով,
բռւգառով, սղցով, արօնով, բրիչով, արդուկով, մկրատով,
նրացանով, դանակով, օնառով, բանալիով, սանրով, լուց-
կիով, եւալին, եւալին :

Վ Ե Ր Զ


ԸՆՏԵԼԱՐԱՆԻՆ ՎԵՐՋԸ ՊԻՄԻ ԿԱՐԳԱՄ ՆՈՐ ՓՈՒՆՉ,
ԳԱՐԺԱՌԻԹԻԿՆ ՄԱՆԿԱՆՅ և ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՈՒ

ԴԱՒԹԵԱՆ :

Դաւթեան Գործակալութեան

ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՆԵՐԸ

| | Դահնեկան |
|--|-----------------------|
| | 10րդ 8իզ 4 |
| 1. Ա. Վարձութիւն Մանկանց | 8րդ > 5 |
| 2. Բ. " " | 6րդ > 5 |
| 3. Գ. " " | 5րդ > 2 |
| 4. Տարրական Քերականութիւն | 3րդ > 3 |
| 5. Լրացուցիչ Դատարացք | 5րդ > 3 |
| 6. Փունջ, Աշխարհաբար Հաւաքածոյ | 5րդ > 1 $\frac{1}{4}$ |
| 7. Փեղակ, Պատկերագորդ | 3րդ > 8 |
| 8. Երեսող Փունջ | 3րդ > 3 |
| 9. Գործնական Ընթացք Շարադրութեան | 2րդ > 7 |
| 10. Բանալի Շարադրութեան | 5րդ > 2 |
| 11. Ընելյառան Հայ լեզուի | 2րդ > 3 |
| 12. Սկզբունք Համայնքութեան և Շարադրութեան 2րդ > | 2 |
| 13. Nouvelle Méthode. I. par Mme. Satinig. | 3րդ > 2 |
| 14. Տարրական Ընթացք Կոօնի Վ. Քի Ապահնեանի | 3րդ > 2 |
| 15. Պատկերագորդ Այրբենառն (Նոր սխով) | 5րդ > 1 $\frac{1}{2}$ |
| 109 ո 25 Դր. | |
| 16. Յայտագիր Դաւթեան Գործակուութեան | 5րդ > 2 |
| 17. Շաղկաբազ Հաւաքածոյ, Միջին ըշան | 2րդ > 4 |
| 18. Դարցագլուր թիւն, զոր Emerson E. Whiteի | 5 |
| 20. Համալոս Կրօնագիտութիւն Ա. Հարեկանի | 2րդ > 3 |
| 22. Նուէր Հայ մանուկենուն Ա. Դաւթեանի | 2րդ > 1 $\frac{1}{2}$ |
| 23. Պատշիսակութիւն Աղջիկենու. Յուսիկ Վարդ. | 3 |
| 24. Տխիլ. Դիտութիւններու վրա զանե, Գ. Անդրեասեան | 3 |
| 25. Պատշիսակութիւն Պատաճեներու Յուսիկ Վարդ. | 3 |
| 26. Բեհրման Լրացի, 1898, 1900 2, 1, 1 $\frac{1}{2}$ լիրա | 3 |
| 27. Աշխարհագորդ թիւն Օսմ. Կայսուութեան | 3 |
| 29. Տորո Կոնացիութիւն, Միքայիլ Վարդ. Աղանունի | 4 |
| 31. Առաջնորդ Անզունեկն լեզուի, Յ. Վարժատեսեան | 5 |
| 32. Խվանելին, Լոնկեթյո. S.L. (թերթօն Բիւրուկին) | 5 |
| 33. Օսմանեան Տառաջափութիւն, Ա. Յ. Կուրտիլիսեան | 5 |
| 34. ՆՈՐ ԴՊՈՅ, 10 պահ | 30 |
| 36. Լիակատար գրացուցակ | 5 |
| 37. Մատկանակ Քիսոննեական Վարդապետութեան | 4 |
| 38. Հանդիսարան Բարյուղիսութեան | 6 |
| 40. Ուղեցոյց Գ. Վարձութեան | |
| 41. Երազիսութիւն համալոս, Աշխարզակ | |
| 42. Nouvelle Méthode, II. | |
| 44. Ա. Մայրենի Ազու Դաւթեան | |
| 46. Երազիսի Ազու Դաւթեան | |
| 47. Բ. Մայրենի Ազու Դաւթեան | |
| 48. Հաւական Դաւթեան | |
| 52. Նոր Անասի Կանկարան, Վ. Բան Ասլան | |



Հասցե

آستانه دد سوکجه خراسانچیان خانند، صهیباط افندی داودیان

8193